

Գ Ր Ա Կ Ա Ն

**Ա Գ Տ Ե Ս Ե Խ Ֆ Խ Ժ Ա Մ Ֆ Ա Խ Ա Վ Ա Տ**

(ՄԵԾԻՆ ՄԻՒԹԱՐԱՑ ԾՆՆԴԵԼԱՆ 250 ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ)

27 Օւգոստի 1926

Անհունին մէջ երկնաղէտ.  
Հին փառքեռու յաղթանակ.  
Խոլ խաւարին վերջակէտ,  
Ապագային արուսեակ:

Կորընթական պրդինձով  
Լոյսի կոթոյ յաղթապանծ  
Աստուածային արուստով  
Հըրաշքի պէս մարմացած:

Կախարդական երազ հուր  
Արևելքի ճամբուն վրայ,  
Գանգէսի պէս արփարոյր,  
Որ մինչ հոգիս կ'երկընայ:

Կ'երթամ բագինը լրյսին  
Արմաւենաց թափօրով.  
Հայաստանի արեին,  
Երկըրպագել հաւատով:

Ո՛վ գուն յանդուզըն գարու  
Ծընունդ ոգի և հանճար.  
Մառախլապատ սրբսերու,  
Ասող ու լուսին երկնացառ:

Ես փարած եմ գըրկապինդ  
Լոյս հոգիիդ լըսիթամբ,  
Կու զամ հանցիլ հանճարիդ  
Աղբիւրին մօտ կենարաբ:

Հայ դաշտերէն, մարգերէն  
Բերած եմ քեզ ծաղիներ.  
Հովիւներու սրինցներէն  
Բերած եմ քեզ նըւագներ.

Արշալոյսի ցողերով  
Լոյս ծաղիկներ արբեցած,  
Վըկաներու արիննազ  
Դաշտի գարգեր նըկարուած:

Դու ծիրանի ծովէն բոց  
Եւ ամպերէն առիր շանթ.  
Հոգիդ տրւիր շուն հայոց՝  
Տաճարներուն քարութանդ:

Հըրդենուած են քու գլխեր  
Արևելեան երազով,  
Ուր կ'արթընան հըսկաներ,  
Անմահութեան վէրգիրով:

Հոն էջ առ էջ կը կաթէ  
Գոռ ջըրուանայ սկ արիւնն.  
Կոյսն ամօթիսած զինուոր է  
Ընդդէմ խաչի թշնամոյն:

Արմաւենիքն նդովմայ  
Ժանոտ ոճիրով մը կ'այրին  
Վրէժ կը գոչէ Ենովա  
Հարուն-Ռաշտի պալատին:

Լոյս յարութեան երգն ահա  
Ոստաններուն Հայկական.  
Պերճ կամարներ մարմարեայ  
Նազարեներով կ'ամրառնան:

Նախնիքներուս անձկարօտ  
Վառ է հոգին թախծապատ,  
Ուր վերջալոյս մ'արիւնոտ  
Ներկեց դաշտերն անապատ:

Ու երասին բուռն յորժանք  
Եւ ոչ ամպրոպ թօնընկէց  
Յօրինեցին քեզ պերճակ  
Հայկեան արեղն երբ լըսեց:

Ու գուն բոյնէդ արտալած  
Մենաւորիկ և արխուր,  
Արագածի քով նըստած  
Լացիր վանքերը թափուր:

Ազօտ ճաճանչ մը կու գար  
Խոց լանջերէն Մասիսին.  
Հովը կու լար գարէ դար՝  
Խոսրովակերտ անտառին:

Լուրթ երկինքն էր շվրմաքար  
Հին կուրծքերուն նըրաբուխ.  
Եւ Այրարատ կը խոկար,  
Խըռովզի մէջ կեանփը թուիւ:

Դարերն ահա յուզուեցան  
Արշալոյի մ'երկունքէն,  
Ցաւերու մայրն Հայաստան  
Ծրնաւ մանուկ մ'ոսկեղէն:

Ամպրոպի մէջ մըթագին  
Գեղեցի՛կ ես ասող հայկեան,  
Ուր կուսական Եղիշին ան  
Վառեց բիբերդ ցողագին:

Այդ Գեղամայ ժոկարսին  
Երազանքի գիշերն էր,  
Ուր ցողցիր թախծագին  
Նուռուֆարէ արցունքներ:

Ո՞հ այդ շիթերն են սրիեմ  
Որ հուր դըրին ազգին ծոց,  
Աստղեր եղան հեղաճեմ  
Բանաստեղծներ մնդահոծ:

Այգիներէդ արփահամ  
Բաժակ մը տուր, Հայաստա՞ն,  
Թափեմ մատաղ գոհնամ  
Բազիններուդ սրբազան:

Թող կաթկըթէ խորանէդ  
Կենդանութիւն և հոգի  
Ու գրղեաներ բերդ առ բերդ,  
Կանգնին պարխապ Մասիսի:

Ժայռերու մէջ դերբուկներ՝  
Սկ բազներ վիրաւոր,  
Լոյսի ազդիւրն են գարձեր  
Խորհուրդներով ահաւոր:

Այդ ազդիւրն է անսահման  
Երասիի պէս երկարած,  
Մըրիթարէն ապագան,  
Կամուլշ մ'ամպէն ամպ ձգուած:

Կ'երթամ երկիրն հայրենի  
Խորհրդաւոր տնիլլով  
Ուր Ալիշան գը լըրջի  
Իւր հոգեմաշ կարօտպէ:

Մասեաց կոյսերն հեղաքար  
Նըրագներով կ'օրօրին,  
Ինչպէս զըւարթ բոցին պար,  
Քաղցըր սոյլով զեփիւորին:

Մեղրալուսին գիշեր է  
Ապարներու մէջ նըստած,  
Եւ Հայկանոյշ կը նուազէ  
Խոնջ դիւցազներն հանդարտած:

Պատուծ դրօշներ, զէնքեր հին,  
Բներդ և դըղեակ վիրաւոր  
Անմահ փառքով կը հանգչին,  
Պատմութեան մէջ եռհատոր:

Ու վարդենի սըրինգով  
Բուրաստանաց մէջ Վըրոյր,  
Կը խըսովէ յուզմունքով  
Հուշան, յասմիկ, համասփիւռ:

Դրովս ահագին, փրփուրն յորդ,  
Ալիքն ալաց եռեէն,  
Դէպ հայրենի ափն ուղղորդ,  
Մըրիթարեանք կը վարգեն:

Ինչպէս ճամբան Մեմփիսի  
Ըսկինքոսազարդ խոհական,  
Վէն կանառէն հանճարի,  
Թափօր մը կայ քըրմական:

Ակ մ'ինձ որւէք մարզարտի,  
Ուկեզօծուած լըճակէս,  
Ճիւղ մը դալար արմափ,  
Նահատակուած Անիէս:

Մըրտիս դընեմ ու ծաղկիմ  
Հօրըս խաղաղ շիրմին մօտ,  
Ես մեղրամոմ հոն վառիմ  
Առաւօտէ առաւօտ,

Միրանեծին Վենետիոյ  
Ազնւական հոգւով վառ  
Մինչ կը ծըփայ անանդոն  
Ցաւերժական Ս. Ղազար:

Հ. Վ. ՅՈՎՃԱՆՆԵՍԻՆ